

**ՎԵՐԱՐԺԵՒՈՐՈՒՄԻ ՓՈՐՅ՝**

**ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԳԵՄՆԵՐԵՄ  
ԵՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԵՄՆ ՄԱՍԻՆ**

ՄՈՐՄ ՀԵՐՈՍ ՄԱՐԻ ԶԻԼԻԿԱՐԵԱՆԻ ԹԻՇԱՏԱԿԻՆ

Խորագրական ծանօթորիխն:

Սուորել կը հրատարակենք դոկտ. փրոֆեսոր Հրազ Ջիլինկիրեանի Ս.Դ.Հ.Կ.-ի 120-ամեակին նուիրուած յօդուածին բարգևանութիւնը: Յօդուածը գրուած է ընդառաջելով Գալիֆորնիոյ Ս.Դ.Հ.Կ.-ի օրկան «Մասիս»-ի իսկագրութեան հրաւիրին: Յօդուածը հայեացը մըն է անցեալի պատմական հողովոյշին վրայ, ներկայ աշխարհի նոր զարգացումներուն առնչուող տեսակիտներու բանաձեւումով:

Հրազ Ջիլինկիրեան «Ասոշիեր» տնօրէն է Ենորէժա (Eurasia) հետազօտական հիմնարկի ճաճ (Judge) ինստիտուտի Մենեյմընթի (Management) բաժանմունքին ներս. Թենակրիճ համազարան, Անգլիա: Ան առացած է Ph.D տիտղոսու լոնտոնի համազարանի տնտեսագիտութեան և քաղաքական գիտութիւններու մասնագիտական կաճառէն: Ան հեղինակ է բազմաթիւ բանասիրական (scholarly) յօդուածներու, որոնք հրատարակուած են միջազգային վարկ ունեցող պարբերաթերթերու մէջ: Հրազ Ջիլինկիրեան ունի նաև հրատարակութիւններ հայ ազգային, եկեղեցական, տնտեսական, բաղաքական և բնկերային հարցերու վերլուծուն նուիրուած: Ենու ստիւտական և անկախութեան շրջանի Հայաստանի իրադարձութիւններու շուրջ ան հրատարակած է հետինակութիւն վայելող ուսումնասիրութիւններ գիտական-բանասիրական ակնարկ մը նետեղով Հայաստանի ներկայ վրականութեան մէջ բայոնուած Երեւոյթներու վրայ, որոնք անպայմանորէն շարունակութիւնը կը հանդիսանան անցեալէն եկող բարքերու, մտայնութեանց և ընրուումներու:

**Պ**ատահական սփիորահայ մարդու առաջին ականատես նեած նն, հնչակեանութեան սոցիալ ինստիտուտական սկզբունքները այժմէական կը մնան ներկայ ժամանակներուն համար: Կուսակցութեան 120-ամեակին, լաւագոյն պարագային, կը յատկանշոյի նոր հարցադրումներ ընելու հանգամանքով: Թէեւս սփիորահայէրու մնձամանութիւնը ծանօթ է երեք աւանդական կուսակցութիւններուն, սակայն անոնք անսկան կը մնան գրեթէ: Ան հակառակ է այս ազգային, եկեղեցական, տնտեսական, բաղաքական և բնկերային հարցերու ծրագրութիւններու ծանօթ է երեք աւանդական կուսակցութեան կամաց 100 տարիներէ աւելի: Կնշակ բոլոր տարբեր հասատառութիւններու, որոնք երկար տարիներու կեանք ունեցած են, հայկական բաղաքական կուսակցութիւնները առհասարակ եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը մնանառապէս, կը դիմագրուեն բարտարակուած պատմութեան այս հանգրուանին: Կազմակերպութեանց կեանքին համար երեւմն ճշմարիտ հարցադրումներ կատարելով շատ աւելի կարենու է քան պարզ թումը մոր զարդարներու, որոնք որեւէ տեղ չեն առաջնորդեր: Կարզ մը բանայի հարցադրումներ կատարելէ առաջ կ'արժէ բնութագրել այն բոլոր զարդարները, որոնք ձևաւորեցին տակաւին 1887 թակաւին, Բնչակեան կուսակցութեան մտածողութիւնը իր հիմնադիրներու մտայդացքներուն բնամէջէն եւ որոնք առաջնորդեցին յաջորդական ներունդներու գործունեութեան դաշտու:

Սոցիալ դեմոկրատիան եւ հայ ժողովուրդի ազատագրութիւնը, - անարդարութեան, բիբուութէ եւ գերութեան, ընկերային եւ նիւթական անհատասարութիւններէ, - տնտեսական, բաղաքական, զարդարական և մարտավարական հիմքերը կազմած են Բնչակեան կուսակցութեան (տես «Հնչակ», 11-12 թիւներ, Հոկտեմբեր-Նոյեմբեր 1888): Մինչ անցնող 120 տարիներու ընթացքին աշխարհը ընդհանրապէս եւ հայ ժողովուրդը մասնաւրապէս նիւթական փոփոխութիւններու

ականատես նեած նն, հնչակեանութեան սոցիալ դեմոկրատական սկզբունքները այժմէական կը մնան ներկայ ժամանակներուն համար: Կուսակցութեան դեկավարութեան առջև դրուած մարտարակէրը այսօր կը բանդիսանայ բանաձեւել այդ կապն ու առնչութիւնը 21-րդ դարուն մէջ ապրու հայերու համար:

Պէտք է յասուկ կերպով նշել թէ «համաշխարհայնացում» տարագի ստեղծումէն շատ առաջ համամարդկային արթէքները մաս կը կազմէին Ս.Դ.Հ.Կ.-ի ծրագրային դրոյքներուն: Կուսակցութիւնը հիմնուեցած ժընեալի մէջ կովկասահայ 7 մտարուականներու կողմէ, անմիշական նպատակ ունենալով պատագրութիւնը Օսմանեան տիրապետութեան մէջ ապրու հայերուն: Սկզբայի մէջ կազմատրուած գաղափարանութիւնները արձագանգ գտան «Արեւելք»-ի ծողովուրդներու մօս: Կուսակցութեան հիմնադիրութեան անմիշապէս եւոք հիմնադիր անդամները ձեռնարկեցին հրատարակչական աշխատանքի, օգտագործենով այդ որեւու միջոցառումները, ընդհանրացներու համար իրենց զարդարախօսութիւնը: Կուսակցութեան պաշտօնաթերթին մետաղեա գիրերը վենետիկէն եկան, որոնք պատրաստուած էին Վենետիկի Միխիթարեան վարդապետներուն կողմէ: Ս.Դ.Հ.Կ.-ը մասնաճիթեր ունեէր ոչ միայն Հայաստանի մայր հողին վրայ, այլ նաև Երոպայի, Միացեալ Նահանգներու և Միջին Արևելյի մէջ:

Ս.Դ.Հ.Կ.-ը հիմնուած էր, ըստ հիմնադիրներու ծրագրին, պայտքարելու անարդարութեան և անհատասարութեան դէմ: Անոնք կը համարակին, որ «ժողովուրդի բարդ ու անարդար իրավիճակը կարեի է բարեփոխել միմիայն ընկերվարական գործունեութեամբ, ժողովրդական սահմանադրական բարեփոխութեան միջոցով, որպէսզի այդ կերպով ընկերութեան իրաքանչիւր անդամը կամ անհատ ունենայ հարցային կեանքի տնօրինման մասնակցութեան հրատենք»: Անոնք կը հաստատէին որ միայն այսպիսի մօտեցումով

## «ԱՐԴՐԱ» բայցուկ 2008

կարելի է «պահպանել մարդկային բնական և անորոշանալի իրաւունքները»: (Յես. Արտէն Կիսուրի «Պատմութիւն Ս.Ռ. Հնչական Կուսակցութեամ» հատոր առաջին, Պէյրութ Օիրակ Բրատարակշատուն, 1982, 32-37):

Ս.Ռ.Հ.Կ.-ի Բիմանդրութեան աւելի լայն պատմական եւ լըմիերա-քաղաքական ծիրա կը հանդիսանար 19-րդ դարու ըմկերվարական արդիական շարժումը Եւրոպայի մէջ, որը Բիմանդրութեան Կուսակցութեամ եւ Կ'ապրէին: Ամենաազդեցիկ երկու գաղափարներն էին ազատական-ենթոկրտական գաղափարաբանութիւնը եւ ընկերվարութիւնը, որոնք տիրապետող էին այդ ժամանակաշրջամին: Բնականարար, ազատական դեմոկրատական գաղափարները չէին առամանափակութ միայն Արևմտեամ Եւրոպայի տրկիրներուն համար: Զորօրինակ, Բայ Ազգային Սահմանադրութեամ դեմոկրատական կառոյցը, ատենօնուած 1863-ին Օսմանեան կայսրութեան մէջ, կը վերագրուէ Կոստանդնուպոլսոյ եւ գաւառներու Բայ Մտաւրական շրջամակմերում: Միւս կողմէ, Ս.Ռ.Հ.Կ.-ի Բիմանդրութիւն անդամներու կողմէ որդեգրուած ընկերվարական գաղափարաբանութիւնը, Էւլիքեամբ մարզսիստական էր: Ընդհանրապէս, Ս.Ռ.Հ.Կ.-ի Բիմանդրութիւն պատկերացուցած ընկերա-քաղաքական սիստեմով ըմկերվարական շարժումը - որ կ'ընդգրկէր «ընկերվարական սեփականութիւնը որպէս արտադրութեան միջոց- ըստ որու հասարակամութիւնը հսկողութիւն կ'ունենայ ինչըքրու եւ նորստորութեան բաժանումն վրայ, ատենօնով ընկերութեան մէջ ընկերային եւ տնտեսական հաւասարութիւն»: «Հայաքանակութեան» Բակողութիւնը ուղղակիորէն պիտի գործադրուէր աշխատատորներու խորհրդներով եւ Ալուտակիորէն պետութեան կողմէ: Քարջ Մարտ (1818-1889), արդի ընկերվարական փիլիսոփայիթեան «Հայր»-ը, որ հաւատար որ ընկերվարութիւնը իրականութիւն կը բանայ «պրենտարական» լեղափոխութենեն եւր:

Հակասակ անոր որ ընկերվարութիւնը Ս.Ռ.Հ.Կ.-ի Բիմանդրութեամ գաղափարաբանութիւնը հանդիսացած է, որ լայն ընդորւկումով մարդկային ազատագրութեան ծրագիր նոն է Ս.Ռ.Հ.Կ.-ի համար, մեր ժողովուրի կեանքին մէջ ուրածա աւելի մեղ «ազգային ազատագրութեան» շարժում չը: Օդիմակի համար, մինչ պատմական մաժերիալիզմի և հասակարգային պայքարի սկզբունքները կիրարկելի չէին Արևմտեան Հայաստանի պայմաններուն մէջ - որ կոմքի ու քրդային խորականութեան հարցերը շատ աւելի գերակշռող են: Կովկասանին մուտքականներու ոչ արհամարտելի մէկ հնարիածը կը դաւամէր «դասական ընկերվարութիւն»-ը մեղծուած ազգայնականութեամբ եւ բոլորովին նոր ազգային գիտակցութեամբ:

Ս.Ռ.Հ.Կ.-ի անմիջական մտահոգութիւնն էր Քրոբահայաստանի Բայ ժողովուրի տնտեսական և քաղաքական պայմանները»: Ինչպէս նեարագուած է յոնց անմիջական մապատակակւտերուն մէջ, (Օսմանեան կազստութեան մէջ ապրող հայերը, քաղաքական ործի իրաւունքը չունեին, դատապարտուած էին գերութեան քրայիմակի որպէս հետեւան լուրեւան) եւ Կ'ակնկալուէր, որ «Անոնք նաև ցուցաբերէին կատարեալ հաստարմութիւն, անընդունելի էր անոնց դատարանի վրամեր ըլլալը, ինքնապաշտպանութեան իրաւունքն զուրկ էին. (կը նկատուէին) յարձակողական եւ վճասակար նրա գնաճատէին կամ դժգոհէին իրենց անփառունակ ու դժբախտ մինակին համար, կը հալածուէին կրօնական իրենց նուատութիւն համար. չունեին որեւէ ապահովութիւն կեանքի եւ

բնակարանային ումեցուածքի եւ ենթակայ էին վայրագ ցեղախումբերու կողմէ քանդիչ եւ զայրացկու յարձակումներու: «Այս բոլորին պատճառաւ, Օսմանեան կայսրութեան մէջ ապրող հայերը» կը դիմագրաւիին քաղաքական բնաշնջում եւ նիւթական աղքատութիւն» (Այս աղքիւթը):

Կուսակցութիւնը կը հաւատար, որ այս անհանդուրժենի կացութիւնը կրմար բարեփոխել միայն. «Տապալելով Թուրքիի բռնապատութիւնը Բայ ժողովուրի վրայէն. ստեղծելով ուսմականտական (բանուրժենու կողմէ ղեկավարուած) քաղաքական ազատութեամբ եւ ազգային անկախութեամբ օժտուած կենսաձեւ: Իրաւամբ, յեղափոխութեան ճամրով արմատական փոփոխութիւն թերեւը 19-րդ դարու վերջաւորութեամ ապատակ էր, ուսմակարութիւնը, ոչ միայն Բայ քաղաքական կուսակցութիւններու այլ նաև մնա թիւով ժողովուրժներու պարագային, որոնք կ'ապրէին կայսրութիւններու ծամր լուծիկ տակ:

Անգամ մը, որ թքահայերը ազատագրուէին, Ս.Ռ.Հ.Կ.-ի ապագայ մապատակ պիտի ըլլար ազատագրել բոլոր հայերը, որոնք ուսական եւ պարսկական կայսրութիւններու մէջ կ'ապրէին:

Ուրեմն այս երեք ազատագրուած հատուածները միահանրար պիտի կազմէին «Դաշնակցային ուսմականտական համրապատութիւն»: Կուսակցութեան ծրագրին մէջ անորոշութեան մը յայտնութիւնը թէ, այս նոր, անկախ եւ ազատ հայկական համրապատութիւնը աշխարհագրական ո՞ր հողամասին վրայ պիտի ստեղծուէր - Արևմտահայաստանի ո՞ր շրջաններուն մէջ Անդրկովկան ու Հիւսիսային Պարսկաստանը արդեօ՞ք պիտի ներգրատէին: Իր օրին, այս հարցը հանդիսացաւ ամենաէական հարցականը, որ Բիմանդրութիւնը կողմէ յատական չսահմանեան կուսակցութեամ մէջ տարականութիւններու տեղի տուած:

Այն ինչ որ խորապէս առնչուած է այսօր, այս 120-ամեակի յորելեամի կապակցութեամբ, այս իրողութիւնն է թէ այսօր եւս անապահութիւնը, ցասումը, խորականութիւնը ևս անարդարութիւնը կը շարուանակն ընութագրել Թուրքիոյ Բայ Բամակը կեցութիւնը: Թէւու, այս կացութիւնը չունի 19-րդ դարու տարողութիւնը, սակայն Թուրքիոյ մէջ ապրող 70-80 հազար հայերու կնամքնը նոյման վուանգաւոր են եւ մտափողից: Նմանապէս, Կովկասի մէջ եղած ընթարութիւնները տակաին լուծուած չըլլալով միշս առկայ կը մնան ազգային ապահովութեան մտահոգութիւնները:

Գաղափարական գետահի վրայ, Ս.Ռ.Հ.Կ.-ի «ընկերվարական արժեքները» այսօր հազիւ կը լիշտակուին կամ կը քննարկուին, կուսակցութեան մերկայ տեսութիւններուն եւ գործունէութեան պարագային: «Անարդարութիւն, վայրագ ուժ, տնտեսական, քաղաքական, ընկերային եւ նիւթական անհատապութիւն» - ինչպէս բանաձեւուած էին կուսակցութեան Բիմանդրու կողմէ, 120 տարիներ առաջ- այսօր այ հրատապ հարցեր են: Մինչ Սովետական Միութեան մէջ կիրարկուու ընկերվարութիւնը անփառունակ կերպով ձախողնեցաւ, ան առկայ է, իր ուժգնութեան տարրեր երանգներով, Երրոպայի մէջ (զոր օրինակ Անգլիա, Աշխատատորական Կուսակցութեան իշխանութեան շրջանին, Սապանիա, Հնդկական գույքութեան շրջանին, Սահարա և Արաբական աշխատատորական կուսակցութեան օրով, Ֆրանսա, Լիոնէ; Ժոսֆէնի Շնկերվարական Կուսակցութեան շրջանին, եւալլին) եւ աւելի ակմրախ է

## «ԱՐՎՐԱՏ» ԲԱՑՈՒՆ

Հարաւային Ամերիկայի մէջ:

Արդարեւ, Անդրկայ ժամանակաշրջանին, մամաւանդ Սովետ Միութեան փլուզումէն ետք, Բամաշխարհայնացումը-միաձուլումը տնտեսական, քաղաքական և մշակութային սխառնմներու անբողջ երկրագումի տարածքին- եւ «փոխանցումի» քաղաքական տնտեսութեան այս հանգրուանը, դարձած են Բրատավար Բարեր շրջանային և միջազգային յարաբերութիւններու մէջ: Մինչ տնտեսական գերաճը իբրև արդինք համաշխարհայնացումի, ժողովուրդներու կեանքը բարելաւուած է բացարձակ եզրուուկ- Բամաշխարհայնացումի ընթացքը- յատկապէս արթեստագիտական փոփոխութիւնները Բարուստներու և աղքատներու միջէն խրամատը աւելի եւս խորացուցած է: («Նոր Աշխարհի Կարգը»)- աշխարհի մէջ ստեղծած է մեսոգիտուն: Անդամակի համար երկրագումի 475 պիլիոններու Բարստութիւնը Բամարժեք է աշխարհի բնակչութեան 50 առ Բարիդին միացուած եկամուտներուն, որը մօտաւորապէս 3 պիլիոն ժողովուրդ կ'ընդորէ: Հարստութեան բաժանումի ծիրէն Անք ուրիշ զիսապտոյտ պատճառող օրինակ կը հանդիսանայ այն երեւոյթը որ աշխարհի երեք ամենամարուստ մարդու ունեցուածքը գերակշիռ է 47 նուազագոյն տնտեսական բարգաւաճում ունեցող երկիրներու միացեալ GDP-էն: (Համախառն Անդրկայ արդինք)

Այսօր Ս.Դ.Հ.Կ.-ը ոչ միայն պարտի նկատի ունենալ ժամանակակից հայ ազգային խնդիրներ, բայց նաև համաշխարհային Բարցեր: Կուսակցութիւնը և որեւէ քաղաքական կուսակցութիւն Սփիտքի մէջ, առանց շփուկու աւելի լայն ընկերութեան մը և աշխարհի մը հետ, կրնայ դառնալ լուսանցքային, անշարժութեան դատապարտուած եւ յատկանշուած գաւառական սահմանափակութեամբ: Գաղտնիք մը չէ որ հայ քաղաքական կուսակցութիւններու

անդամակցութիւնը կը նուազի: Կուսակցական դեկավարմները պարտիմ լուրջ Բարցադրումներ կատարել: Իմչ պէտք է ընէ Ս.Դ.Հ.Կ.-ը և միւս հայ քաղաքական կուսակցութիւնները, առնասարակ ինչ պարտին ըմել ապագայ տարիներուն, որպէսզի Կարենան իմաստարել իրենց գոյութիւնը ու առջուած մնան Սփիտքի և Հայաստամի Բայութեամ: Իմչ է պաօրուած Ս.Դ.Հ.Կ.-ի զիսապտ զաղափարաբանութիւնը կամ փիլիսոփայութիւնը: Ս.Դ.Հ.Կ.-ի Բիմադրութեան սկզբումընթը այսօր տակալին շամանութիւն ունի՞ն: Ինչպիսի մարդուծ և միթական աղքիրներ ամերածեալու են բամածելու և տարածելու այդ սկզբունքներն ու արժեքները: Ինչ քաղաքական, մշակութային և ընկերային նպատակակէտներ գործադրութեան դրուելու են Սփիտքի ալլազան Բայկալա զաղթօճախներուն մէջ:

Այսօրուամ ափիւրեամ իրականութեան մէջ, կամ այն է, որ պիտի նայիմք մեր պատմական անցեալի հաստատութիւններում՝ որպէս թամկարժեք բանագրանային հնութիւններ, որպէսզի ամոնք փառարամուին և փայփայուին (ինչպէս եկեղեցին և կուսակցութիւնները) և կամ ալ զանոնք դարձնենք կենսունակ կազմակերպութիւններ որոնք կը ծննաւորեն և կը Բարստացմնն մնը Բարաքական կեանքը: Այսօր բաւարար չէ Անդրկայ ընտրանքները գոաիչ դարձնելը, ամոնք նաև Բամողիչ պէտք է ըլլամ և Անր արժեքներու յանուու ապահովեն: Օստ բան կարեի է սորվիչ ամցեալէն և շատ բան կայ տակալին մտածելու և զործելու Անդրկայ Ժամանակակիրուն մէջ:

ԴՐԱ. ՓՐՈՒ. ՀՐԱԶ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ  
Թարգմանութիւն  
ԱԶԱՑՈՒՀԻ ՍԻՄՌՆԵԱՆ